

## ՍԱՄԱՄԱՅ ՄՇՀՀԵՐԸ

(Դիւցազնաւիկ)

ՆԱԽՆԵՐԳԱԿԱՆՔ

Դառնամ ողորմի տամ Սանասարին,  
Դառնամ ողորմի տամ Բաղդասարին,  
Ու ողորմի տամ Առիւծ Մըհերին.  
Դառնամ ողորմի տամ թըռլան Դաւթին,  
Եւ ողորմի տամ կաթուն Խանդութին.  
Ողորմի նաեւ Զէնով Օհանին.  
Դառնամ ողորմի տամ Զոջանց ողջ տան.  
Լոյսի մէջ ըլլայ անոնց դամբարան :

Այս պատմութիւնը մըտիկ ընողին  
Հօր - մօր հոգիներն լոյսով ողողուին :

Մ Ա Ս Կ Ա Վ Ա Տ Ա Զ Ի Կ

|

Մըհերը մընաց քեռիներուն տուն,  
Դաւթին ու Խանդութին ետ դարձան Սասուն.  
Չըմշկիկ Սուլթանն ելաւ Դաւթին դէմ,  
Առջեւը կարեց զերթ ապառաժ վէմ.  
«Այսօր իմ օրն է կըոփիկ քեզ՝ հետ»  
Ըսաւ Դաւթին ու լարեց իր նետ :  
— Չըմշկիկ Սուլթան, տուր ինձ՝ ժամանակ,  
Խանդութին տուն տանիմ ու դառնամ մինակ» :  
— Խաչ պատարագին վրայ ըրէ երդում,  
Որ երեք օրէն ետ կը դառնաս դուն» ,  
Ըսաւ Չըմշկիկին : «Դաւթին ալ ըրաւ,  
Խորհելով ծեռքը խաչին ըը դրրաւ :  
Խաչը աջ ծոցէն ծախին էր անցած,  
Դաւթին ալ, անգէտ, ծեռքը հոն դրած ...  
Ու Խանդութին հետ հասաւ ան Սասուն,  
Մոռցաւ Չըմշկիկին իր տըւած խոստումն .  
Երեք օրն եղաւ երեք տարի լման,  
Դաւթիթը յիշեց իր կապած պայմանն .  
Խաչին տեղն արդէն խարան մ'էր հիմա ,  
Ո՞վ սուտ երդումով անպատիժ մընայ :  
Խանդութին ըսաւ որ ջուր տաքցընէ ,  
Ու հանեց շորերն որ զինք լոգցընէ :  
Պատուիրեց կընկան որ՝ մարմնին վըրայ  
Տեսածը ըլլայ իր երեսին տայ :  
Խանդութը սակայն խարանն երբ տեսաւ ,  
«Դաւթիթ, ի՞նչ վէրք է քամակիդ» ըսաւ :  
— Կոտրի բերանըդ, բեզի չըսի՞ ես ,  
Չը տաս երեսիս ինչ որ կը տեսնես .  
Սուտ երդում ըրեք եմ խաչին վըրայ ,  
Եւ իմ պատիժը մահ պիտի ըլլայ» :

## II

Ու հեծաւ Դաւիթն իր հըրեղէն ծին,  
Կոխի գնաց դէմ Զըմբշկիկին.  
Ցերեկը ամրող կրոի կ'ընէր ան,  
Կուգար կը մըտնէր, իրկունն, աւազանն,  
Ու կը բուժուէին վերքերն հըրաշքով ...  
Կը մըտնէ ինչպէս մըրիկն Վանայ Շով,  
Ամէն առաւօտ կ'իջնէր կրոուի դաշտ,  
Թշնամիին դէմ շարուած վաշտ առ վաշտ,  
Եւ կը շողշողար թուրը կայծակին,  
Ու կը նօսրանար թիւը բանակին:

## III

Զըմբշկիկ Սուլթանն տեսաւ չէ հընար  
Յաղթել Դաւիթին զօրքով անհամար.  
Ծագեցաւ մըտքին՝ հընարք սատանի,  
Կըրակ դրաւ ան խոփը գութանի,  
Ու Դաւիթն երբոր անհոգ կը լոգնար,  
Զըմբշկիկ Սուլթանն խոփը նետեց վար,  
Հըրաշէկ խոփը Դաւիթի բամակէն  
Մըտաւ ու ելաւ դուրս անոր կուրծքէն:  
Ու հըսկայ ու վէս կաղնիի մ'նըման,  
Աւազանին բով տապալեցաւ ան:  
Քուռկիկ Զելալին դիակը առաւ,  
Թամրին նետեց զայն ու Սասուն բերաւ:

## IV

Սպանուեցաւ Դաւիթն, Խանդութն ետեւէն  
Հող իջաւ իսկոյն իր սիրտին ցաւէն,  
Երդիքէն ինրզինքը նետելով վար.  
Գըլուխին տեղը, կ'ըսին խոշոր քար  
Մ'այնտեղ կը մընայ զեռ ինչպէս մի սանդ,  
Իր մահով մեզի թողած զերթ աւանդ:

Թաղեցին Դաւիթն, Խանդութն ալ իր քով.  
Զէնով Օհանը, սիրտը կսկիծով  
Գնաց Կապոյտկող բերելու Մըհներն,  
Որ իր ծեռքով զայն կարգէ «Զոշանց» տէր.  
Ու հետը առած բերաւ զայն Սասուն,  
Օրինեց ու ըսաւ «Սասմայ տէրն ես դուն,  
«Հայրըդ ա'լ չը կայ ... Զըմբշկիկ Սուլթանն  
«Դաւով, ոչ ոյժով, ըսպաններ է զայն,  
«Ու եկեր հիմա անեղ բանակով  
«Նստեր է Սասմայ սահմաններուն քով» :

## V

Եւ բերաւ Օհանը հըրեղէն ծին,  
Համբուրեց Մըհներն ու դրաւ թամրին.  
Ու ինը ալ նստաւ նժոյգ մը ներմակ,  
Դէպ' Զըմբշկիկին բըշեցին բանակն:  
Վերէն երբ տեսաւ Օհանն անհամար  
Թեւը թշնամուն «Ով Տէր բարերար»  
Ըսաւ, «ես ծեր եմ, ու փոքր է Մըհներ,

«Եթէ ըսպաննուի Սասունը անտէր  
 «Պիտի մնայ միշտ գերի օտարին,  
 «Անվերջ սուզ պիտի իջնէ մեր երկրին՝  
 «Բարձրիկ Մարութայ Սուրբ Աստուածածին,  
 «Մանուկ Մըհերն առ տակը բու աջին»:

Մներն հօրեղորն, հեղ մը, նայեցաւ,  
 Ու դէմքէն անոր միտքը հասկցաւ.  
 «Հօրեղբայր վանէ վախը բու մտքին,  
 «Մեզ' օգնական է իաչ Պատարազին.  
 «Հօրըս թարմ մահուան բոցն է սրտիս մէջ,  
 «Ես մանուկ թէեւ՝ վըրէժս է անշէջ.  
 «Քըշէ, հօրեղբայր սիրո տրւաւ տղան:  
 Ու դեւերու պէս Մներն եւ Օհան,  
 Խարդախ Սուլթանին բանակը մտան:  
 Զէնով Օհանը կը զարնէր, կ'անցնէր,  
 Մըհերն, հարուածով հուսկ, կը լըմքնցնէր  
 Ինչ որ հօրեղբայրն կիսատ էր ձըգած:

Քուռկիկ Զէլալին սմբակներուն տակ  
 Հազար մարդ ջարդեց. մընացածն անկարգ  
 Թողին ու փախան եւ կը փախին դեռ,  
 Ու կը սըրսըփան երբ Սասմայ Մներ  
 Անունը հասնի իրենց ականջին,  
 Կ'ըսեն ուր որ են նորէն կը փախին ...

Ու Զըմբշկիկի սատակն երբ տեսան,  
 Ինկածներուն մէջ Մըհերն ու Օհան,  
 Վըրէժն յազեցած ետ Սասուն դարձան:

(Տարունակելի)

Մ. ՄԱՆՈՒԿԵԱՆ

## ՏԻՌԻՐ ԳԱՐՈՒՆ

Դարուն է նորէն, արտերն են կանաչ,  
 Ծիծեռնակները օդին մէջ՝ կրկին.  
 Արեւը վերէն զերթ Աստուծոյ աչք,  
 Ամէն բան առեր տակն իր նայուածքին:

Բայց կանաչն ինչո՞ւ չի թույեր զիս ա՛լ,  
 Թռչուններու ճիշն ինչո՞ւ է տխուր.  
 Ինչո՞ւ արեւը, զերթ խոշոր գոհար  
 Կապոյտի սիրտին՝ չունի հըրապոյր:

Պիշ պիշ կը նային ծաղիկները ինձ՝  
 Քունէն նոր զարթնած մանուկներու պէս.  
 Բայց աչքերնուն մէջ ինչո՞ւ այս թախիծն,  
 Նայուածքնին ինչո՞ւ այսքան սրտակէզ:

Արահետն նորէն կ'երկարի հեռուն,  
 Բայց ա՛լ չի տանիր սիրտըս Մուրազին.  
 Լեռները ինչո՞ւ ա՛լ կատարներուն  
 Չեն կանչեր իրենց կապոյտ երազին:

Բան մը փոխուա՛ծ է կարծես ամենուր,  
 Ամէն ինչ տխուր, ամէն ինչ թափուր:

Մ. ՄԱՆՈՒԿԵԱՆ